

# ՁԵՌԱԳՐԱԿԱՆ

## ՔԱՆԻ ՄԸ ՁԵՌԱԳԻՐՆԵՐ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՅԱՆԳՆԵՐՈՒ ՉԱՆԱԶԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆՑ ՄԷՋ

Նիւ Եորք քաղաքի մատենադարանին Սրէնսքրիի հաւաքածոյ :

Աւետարան, 321 քերթ, 11x8 մատնաչափ, բուղթ, խոշոր բոլորգիր, երկսիւն, 21 տող, կաշեպատ տախտակ կազմով արծաթածածկ, որ կիտուած է ալ է կանաչ եւ կապոյտ : Մանրանկարեալ :

Էջ 15ա. նտար գրչէ. «Պիճէոի սուրբ Նշան եկեղեցւոյ յիշատակ է» :

Էջ 100ա. վերնոյն նման. «Յիշատակ է Պիճէոի սուրբ Նշանին եւ սուրբ Յոհան Ոսկերեքանի եւ սուրբ Լուսաւորչի եւ սուրբ Կարապետ մատուռին այս սուրբ եկեղեցւոյ» :

Էջ 311բ. գրչէն. «Ձմեկապարտ գրչիկս Կարապետ յեւդոկեացի աղաչեմ յիշելի ի տէր» :

Գլխաւոր յիշատակարան. «Փառք... Արդ գրեցաւ սուրբ աւետարանս զձեռամբ մեկապարտ եւ փճուն գրչի. Կարապետ յեւդոկիացոյ ի քաղաքս Թոխաթ ի Թաղն. Ուզուն Մահալայ կոչեցեալ. ընդ հովանեաւ սրբոյն Սարգսի Չօրավարին : Ով սուրբ ընթերցողք արարէք զիս արժանի յիշել առաջի զենելոյն քրիստոսի որ հանապազ զենանի եւ ոչ մեռանի. բաշխի եւ ոչ հատանի. զամենեսեան շնու եւ ինքն մեա անծախելի. եւ քրիստոս որ առատն է ի բարիս. յիշողացդ եւ յիշելոց առ հասարակ ողորմեցի. առտ եւ ի հանդերձելումն յաւիտենից ամէն :

«Աւարտեցաւ սուրբ զիրս ի Թփականին ՌՉԲ (1623) : ի փառս աստուծոյ եւ ի պայծառութիւն սուրբ եկեղեցւոյ ամէն :

«Արդ ցանկացող եղև այսմ հոգեւոր սեղանին ստառածատէր եւ բարեմիտ կինն Շահպուլայն. եւ ըստացաւ զայս սուրբ աւետարանս. ի հայալ ընչից իւրոց՝ յիշատակ իւր եւ ծնողաց իւրոց. եւ ամենայն արեան մերձաւորացն. հօրն Գրիգորին. մօրն Ստոյայն. եղբօրն Եսայուպին. որ առ քրիստոս են հանդուցեալ. նաև զիսօճա Ըստեփանոսն. եւ զկողակիցն զԹանփաչան. որ կամակից եղևն. եւ շատ աշխատեցան ի հետ սուրբ գրոցս. վարձս բարեաց առցէն ի քրիստոսէ ամէն :

«Աղաչեմ զձեզ ով սուրբ ընթերցողք եւ զաղափարողք յիշեցէք ի քրիստոս զստացող սորա բղճահպուլայն. եւ զարեան մերձաւորքն զկենդանիքն եւ զհանդուցեալն առ քրիստոս. եւ պարզեատուն քրիստոս պարզեալէ ձեզ զերկնանի բարութիւնս իւր ամէն : Նաև զյետնորդս ամենայնի. եւ զկոխանն ձեր ոտի զյետնորդս ամէն սարկաւազի. բղճարապետ Թոխաթի : Որոց մաղթեօք աղերսալի. յիշել ըզմեզ ի յողօթի : Խնդրեմք ի ձէնջ ողբով ի լի. ասել մեզիկ տէր ողորմի. ըստացօղի եւ զբողի. հայր իմ յերկինս սուրբ եղիցի :

«Կրկին աղաչեմ յիշել ի տէր. զՄանկուշյուկնց Տէր Ղազար եպիսկոպոսն. զի մինչ Ժ (10) տեարն զբեր էր (ձեռագիրն ալ ցոյց կու տայ զըրուած միևնչեւ 132բ. Ա. սիւն տող 15, որմէ վերջ գրչուքիւնը կը տարբերի : Յ. Ք.) եւ

առ քրիստոս փոխեցաւ եւ զայլ յետ մնացն եւ նուաստ կարապետս աւարտեցի-  
թէպէտ ոչ կարացի նրմաննցուցանել . այլ միայն զպակասն զրեցի աղաչեմ ըզ-  
ձեզ որք հանդիպիք այսմ հոգեւոր սեղանին յիշեցէք ի քրիստոս զզճաղբող տա-  
սին եւ զուրք զիշեալ լիջիք առաջի ահեղ ատենին քրիստոսի . ամէն հայր :

«Յիշատակ է աւետարանս սուրբ Սարգսու ե ոչ ոք ունի իշխանութիւն  
զնելոյ կամ վաճառելոյ եւ եթէ ոք յանդգնի նա նոյսկալ կղիցի ի քրիստոս» :  
Իսկ միջնադարեան մէկը աւելցուցեր է՝ «Սուրբ Նշան եկեղեցւոյ Պիճէշի զիւ-  
զին» :

Զեռագիրս զնուած է 1925ին Dulau & Co. Ltd., 32 Old Bond St., London,  
England : Ա. կողքին ներքին երեսին բակցուած է զինանշանով մատենագարանի  
պրտակ՝ John W. De Kay : Հնավաճառ Ա. և Մ. Ինճիւճեան կգրայրներէն  
(Գույտմճույրս, Կ. Պոլիս կամ 9 Ռիւ Լը Պէյէտիէ, Փարիզ) Ֆրանսերէն ապա-  
հովազիր մը, որ թարգմանուած է անգլերէն, ուր կը տրուի եւ յիշատակարա-  
նը, թուականը սխարմամբ 1624 նշանակելով :

Նոյն մատենադարանին նոյն հաւաքման մէջ կայ նաև, իբր քիւ 1489,  
մագաղաթեայ շատ ընտիր Շարական մը, որուն մասին երջանկայիշատակ ող-  
բացեալ բարեկամս Գարեգին կաթողիկոս Յովսէփեան Նոր Գիրք եռամսեայի  
1944 թիւ 1ի մէջ շահեկան աշխատութիւն մը հրատարակեց. տպով իր նիւթին  
հետ կապ ունեցող յիշատակարաններ եւայլն : Ինքս հոս պիտի տամ առհաս-  
րակ բոլոր յիշատակարանները, առանց նշանակելու հրատարակուածին տար-  
բերութիւնները կամ պակասները :

Մանրանկարեալ, կարեւոր այս ձեռագիրը ունի պահպանակ մէկական  
քերթ սկիզբն ու վերջը, մագաղաթ, շագանակագոյն մելամով յունարէն ձե-  
ռագրէ : Անոնցմէ սկզբի պահպանակին Բ. էջին տակ, բոլորգիր՝ «Աստուած  
ոգորմի ասացէք Մկրտչին եւ իւր կողակցին . Մարտիրոսին եւ . . .» : Ասկէ վերջ  
ալ կու գայ մագաղաթ պարսպ քերթ մը :

Էջ 5ա . տող 11, կը սկսի բոլորգիր տարբեր գրչէ . «*Աստացող յուսա-  
զարդ եւ յոգնեալ ծաղկաւէտ եւ վարդաթիթիթ տաւնախ(ս)ւմբ ատենագար-  
ճառ եւ բարձահաւար երգարանին . Չարի եւ քաջ հուսպեան . զընդրեալ յոգ-  
նեքանեան զամեն(ա)երջանիկ ըրարունին . . . (ջնջուած տող ու կէս . կը կար-  
գացուի «յարում») Յիշեցէք ի ք(րիստոս)ս զճնոզան իւր եւ ա(ստուա)ծ զձեզ յի-  
շէ ամէն : Նաև զանարժանս աղաչեմ յիշել միով ա(է)ր ոգորմախ որ յայսմի  
թիւս 21Ը (1489) . Չայս զեղեցիկ զիրքս տարան . զերի մինչեւ Թլղուբան ոչ  
թէ տաճիկ մահմանական . այլ կարգիս եկեղեցական . ոչ ի փոքունց կրտսերա-  
կան . այլ ի վեհից զերտտիճան . ոչ ի մերոցս բնական . այլ հայրենաւք ի Վը-  
բաց ասն . Չզիրքս տարաւ ասանց հրաման թէ ինձ պարտի (կը շարունակուի  
էջ 5բ . մանրանկարին տակ) ն հազար զեկան : Չի եւ էի թախտական յուտար  
երկիր մտարական : եւ ի պատճառն ունկնդրութեան . աւետարացայ ի պանդրիս-  
տութե(ա)ն (ասկէ վերջ յաջորդաբար իւրաքանչիւր էջի տակ տող մը գրուած  
մինչեւ էջ 15ա .) եկեալ այսուր հասի ի տան . յուս գրաւթն զուժական թէ ըզ-  
մեծ շարակնոցն տարան , որ մանականքս շիմացան . եւ ես յուայ բանն տրտա-  
կան եւ խտովեցայ յոյժ զայրական , ո՛չ առի կա ինձ հանդատեան . եւ ոչ տեղի  
անդորրութեան . Այլ ես հէքս եւ թշուառական . աստանէի ի յերերման . հոգե-  
կանաւս յոգնակորճան . մարմնագո տկար նուագական . յուզի անկեալ թախա-  
ռական . եւ զնացի ի Թլղուբան . ի ժամանակս սմառնական . Հայոց մեծաց յա-  
րեզ ամսեան . ոչ կայր զբաստ ինձ հանդատեան . եւ ոչ բնկեր ի տանէ բնական .  
եւ յովանէսս մոլորական . շրջապոյի յերապատան Արդնի Համիթ եւ Թլղուբան .  
մեղաւք յեկալ ստքս բնթացան . ա(ստուա)ծ աւրհնէ զՏէր Չաբարան փ(ս)զով*

եղև ինձ աւզնական. զի էր ի տեղացս բնական. չարժեցաւ գութն բնտանեկան. վճարեցի զհազար դահեկան. եւ առի զիմ ուրախականն. բերեալ եղի ի մեր տանն...» (յաջորդ երեք տողը ջնջուած, 15բ. — 16բ.) :

Հոս պահ մը կանգ առնենք : Գարեգին կաթողիկոս կեցրակացնէ որ «յիշատակարանին հեղինակը Թլկուրանցին է» (Անդ, էջ 24) :

Յիշատակարանին գրողը կը վկայէ որ ձեռագիրը ինչ որ պահանջի պատճառաւ անանուն վանքէ մը վրաստանէն եկած անանուն Հայ եպիսկոպոս մը («եկեղեցական...ի վեհից գերաստիման») առանց վանականներուն լուր տալու կ'առնէ Շարականը ու կը հեռանայ վանքէն ու կ'երթայ Թլկուրան : Չե՛սագիրը տանող այս բարձրաստիման կրօնաւորը հազար դահեկանի պահանջ մը ունեցեր է վանքէն, որով դրամը չտանալուն վրայ Շարականը անեկով կը մեկնի :

Յիշատակարանին գրողը Յովանէս, որ վանքէն մեկնած «յաւտար երկիր վտարական» էր «ի պատճառն ունկնդրութեան» այսինքն հնարանդութեան կամ սպաշխարելու համար, վերջապէս վանք կը վերադառնայ եւ կ'իմանայ բօքը ձեռագիր Շարականցին վանքէն տարուած ըլլալուն. անմիջապէս առանց հանգիստի նամբայ կ'ըլլէ միևնաչեւ եւ հետիոտն («ոչ գոյր գրաստ ինձ հանգստեան») դէպի «յԱրապստան», Միջագետք եւ Արդնի վրայով Ամիք եւ անկէ ալ ձեռագիրն տարուած տեղը՝ Թլկուրան : Յիշատակարանին Յովանէսը պարզօրէն ցոյց կու տայ որ Թլկուրան իր գիտցած կամ ծանօթ տեղը չէ, ինք բնիկ Թլկուրանցի չէ, եւ ատիկա կը շեշտէ ըսելով որ Տէր Զաքար մը իրեն օգնական կ'ըլլայ հոն, «զի էր ի տեղացս բնական» : Վերջապէս դրամ ձեռք կը բերէ եւ հազար դահեկանը վճարելով ձեռագիրն տէր կ'ըլլայ ու «բերեալ եղի ի մեր տան» անանուն վանքը :

Ուրեմն պարզ է որ ընդունելի չէ Գարեգին կաթողիկոսի կարծիքը թէ «յիշատակարանին հեղինակը Թլկուրանցին է», անշուշտ ակնարկելով կաթողիկոսին՝ որ միայն 1489ին կաթողիկոս եղած կը նշանակուի, այսինքն Հայոց ԶԼԸ Յունվար ամսոյն : Հայոց ԶԼԸ կամ 938 կը սկսի 'տոյններ 1488ին, որով 1489ի Յունուարին արդէն կաթողիկոս էր Յովանէսը Թլկուրանցի, որ բնական է պէտք չէ շփոթել Յովհաննէս Թլկուրանցի տաղասացին հետ : Յիշեցնեմ որ սրուած Շարականին ետեւէն կ'երթայ յիշատակագրող Յովանէսը «ի ժամանակս ամառնական, Հայոց մեծաց յարեց ամսեան», երբ Յով. Թլկուրանցի արդէն քանի մը ամիս է որ կաթողիկոս է եւ բնական է միևնաչեւ առանց գրաստի, հետիոտն պիտի չերթար Թլկուրան՝ Շարականը ետ գնելու :

Ո՞ր էր այս անանուն վանքը :

Գարեգին կաթողիկոս առանց վարանման կը խորհի որ վանքը Կիլիկիոյ մէջ էր եւ կ'ըսէ. «Անբնական չէր Ստու կամ Գրազարկուս պահուած տեսնել Շարականը մի դար կամ քիչ աւելի» իր գրչութենէն վերջ, ենթադրելով որ Սիս կամ Գրազարկ գրուած ըլլայ Շարականը :

Առ այժմ քողումք Շարականին գրչութեան վայրին ուր եղած ըլլալը եւ նկատի առնենք թէ ո՞ր էր այն անանուն վանքը ուրկէ 1489ին վրաստանէն եկած Հայ եկեղեցականը տարած էր Շարականը :

Յիշատակագիր Յովանէսը կ'ըսէ որ հետիոտն կ'երթայ «յԱրապստան», ուր կը գտնուէր Թլկուրան, և կ'անցնի Արդնիէն ու Ամիքէն՝ հասնելու համար Թլկուրան : Սիսէն Արդնի եւ Ամիք երթալ Թլկուրան հասնելու համար՝ անտեղի, նամբէն բոլորովին դուրս, երկար ուղեգծի մը պէտք է հետեւիլ, մինչ կարելի էր շատ աւելի կարճ նամբով մը անցնիլ Թլկուրան : Աշխարհացոյցին վրայ ակնարկ մը կը բաւէ տեսնելու համար որ յիշատակագիր Յովանէս Արդը-

նիէն աւելի հիւսիս գտնուած վանքէ մը մեկնած է Շարականին վերադարձին ի խնդիր: Պէտք է խորհիլ որ իր վանքէն յետոյ Արղնիի եւ Ամիրի յիշատակու-  
 բիւնը ցոյց կու տայ որ իր վանքին եւ Արղնիի միջեւ ուրիշ խոշոր քաղաք մը  
 չկար, այլապէս պիտի յիշէր Արղնիի եւ Ամիրի հետ անկէ ալ անցած ըլլալը,  
 ինչպէս օրինակ չկար Ամբայ եւ Թլկուրանի միջեւ նշանակելի քաղաք մը: Ըստ  
 իս, անանուն վանքը Արղնիի Բարձրահայեաց Ս. Աստուածածին մեծահամբաւ  
 վանքն էր, Բալուէն Արղնիի համբուն վրայ: Վանքը բարեգարդուեցաւ Մկրտիչ  
 Նաղաշէն 1433ին:

Վերջապէս, Գարեգին կաթողիկոս նկատի ունենալով յիշատակարա-  
 նին այն մասը, ուր կ'ըսուի «արի եւ քաջ հուապետն, զընդրեալ յոգնեբանեան  
 ամենաներջանիկ ըրաբունին», կը խորհի «որ միայն կաթողիկոսի վայել էր  
 այդպէս կոչել» (անդ, էջ 23): 1489ին երբ յիշատակարանը կը գրուէր, կաթո-  
 ղիկոսը նորընտիր Յովհաննէս Թլկուրանցին էր, որ սակայն դժուարաւ կ'ար-  
 դարացնէ վերի ակնարկութիւնը: Յաւալի է որ չար ձեռք մը ջնջած է մէկուկէս  
 տող՝ ուր անշուշտ պիտի տրուէր «ըրաբունի»ին ո՛վ ըլլալը: Պիտի խորհէի որ  
 Մկրտիչ Նաղաշի կ'ակնարկէր, որ կրնար վերջին ստացող մը եղած ըլլալ այս  
 գեղեցիկ Շարականին. քէն ան հաւանարար մեռած ըլլար 1489ին, սակայն  
 Շարականը իր անունով կը պահուէր վանքին մէջ, իրմէ ընծայուած:



Տանք Շարականին մնացեալ յիշատակարանները:

էջ 18ր. գրչէն, ստորեւ երկու տող. «*Ձստացող երգարանիս զք(բխ-  
 տտ)ստաէր եւ բարեպաշտ իշխանաց իշխանն զգ(ա)բ(ոն) կոստա(նդին) յիշեա-*  
*ջիք ի ա(է)ր»:*

էջ 40ա. գրչէն. «*Ձստարոն կոստանդին ստացող յիշեաջիք ի ա(է)ր»:*

էջ 82ր. գրչէն, ստորեւ երկու տող մանրատառ. «*Ձստապեալ զբող  
 սորին զԹոր(ոս) կ(ա)յեցի) եւ զճնոզսն իմ յիշեաջիք ի ա(է)ր»:*

էջ 93ր. նոյնպէս. «*Ստացուցի սորա Պ(ա)բ(ո)ն կոստանդիայ եւ ճնո-  
 զաց իբոց եւ մեղապարտ զբչիս Թոր(ոս) կ(ա)յեցուց եւ ճնոզ(ացն) սղորմեա-*  
*ցի ա(է)ր»:*

էջ 309ր. գրչէն, ստորեւ ուրը տող, վարի երեք տող՝ մանրատառ.  
 «*Աղաշեմ զղատս յուսեբամիցդ ա(ստուա)ծամերձ քաշանայից եւ պատուական  
 սարկաւազաց ոյք աւղաիք ի սմանէ յիշել ի ս(ուր)բ աղաւթս ձեր զք(բխտտ)-  
 տաէր եւ բարեպաշտ իշխանաց իշխանն զպարոն Հեթում սր եւ ա(ստուծո)վ  
 տէրն Նրդրին եւ իմընձորովաայ եւ գա(ստուա)ծատէր որդին իւր զպարոն կոս-  
 տանդին՝ որք յսյժ փափաքանաւք ետուն զբել գոս, եւ ոյք յիշէրդ յիշեալ լի-  
 ջիք ի ք(բխտտ)է որ է աւրճնեալ յաւիտեանս ամէն»:*

էջ 374ր. ստորեւ, մանրատառ, գրչէն երկու տող. «*Ձստացող սորին  
 զիշխանաց իշխանն զպարոն կոստանդին եւ զանիմաստ զբչիս զԹորոս կ(ա)յեցի)*  
*աղաշեմ յիշել ի ա(է)ր»:*

էջ 393ա. գրչէն, ստորեւ. «*Ձմեղուցեալ զբչիկս Թորոս կ(ա)յցի աղա-*  
*շեմ յիշել ի ա(է)ր»:*

էջ 450ր. կոպիտ գրչաւրեամբ. «*Վերստին նորոգող կրկին Հաստատող  
 սուրբ տառիս յիշեցէք»:*

էջ 451ր. բոլորգիր, տարբեր գրչէ. «*Ձվերջին նորոգել սուող սուրբ  
 տառիս զբարեպաշտ եւ գաստուածատէր տանուաէրն զիմօջիկն եւ կողակիցն իւր*

զՄարմն եւ զորդին Պապոս եւ զդուստրն Թարգումաչ . եւ հայրն իւր տէր Պօղոս եւ կողակիցն Շաղիպոն Աժէն» :

Էջ 425ա . ջնջուած գրչութիւն :

Գարեգին Կարողիկոս Նոր Գիրի մէջ վերոյիշեալ ուսումնասիրութեան ընթացքին կը խօսի Շարականիս գրիչ Թորոս Կլայեցիի մասին : Գիտնական Վեհափառին անձանօք մնացած է որ Անրիլիսիսի նշանաւոր Օշին քաղաւորի ժամագիրքն ալ Թորոս Կլայեցիի գրչէն է . գրուած 1319ին : Յաւալիօրէն այս հաշուուած ձեռագրին մէջ գրչութեան վայրը չէ նշանակուած : Ժամանակին կը խորհէի որ Թորոս Կլայեցի արժուին աւագերէցն է , որ ծանօթ է իբր Թափլունց , մեռած 1342 Գեկտ . 27ին , որ 1307ին Պաղտին մարաֆախտին հետ Անգլիոյ Եղուարդ Բ . քաղաւորին ղեսպան զնաց :

Գարեգին Կարողիկոսի այս աշխատութիւնը շահեկան է : Յաւալի է որ քաղմարխու անտեղի տպագրական վրիպակներ կան անոր մէջ :

\* \* \*

Նոյն Մատենադարանին կը պատկանի նաև ժողովածու մը , որուն մասին մեր զրկած ցուցակագրութիւնը *մասամբ* հրատարակուեցաւ *Հանգէս Ամսօրեայի* 1928 թիւ 9—10ի մէջ , խառնուած ուրիշ տեղի ձեռագրի մը ցուցակագրութեան : Կը խորհիմ որ կ'արժէ այս ժողովածուին պարունակութիւնը ներկայացնել հոս :

Էջ 1ա . «*Մահմանք իմաստասիրականք Գաւթի փիլիսոփայի*» . կը ըսկըսի «*Աստուած մանտական եւ ինքնարուն զոյութիւն*» (մինչև հոս բոլորգիր , մնացեալը նոտրգիր մինչև էջ 17ր .) : Կը պարունակէ Ա . Բ . Գ . շարքով գրուած մինչև Գ . : Վերջը կայ գրչէն յիշատակարանս՝ «*Ձսակաւ աշխատօղս ի սմա , զնուստ . անուամբ եւ եթ՝ Յովհաննէս արեղայտ աղաչեմ յիշել ի տէր , զրեցաւ ի թոյին ՌՁԸ (1639) ի Նոյեմբերի ամսոյն ԺԳ (14) .*» :

Թւերթ 18—21 պարապ :

Էջ 22ա . «*Արիստոտելի յաղազս առաքինութեան առ Աղէքսանդր Թագաւոր*» : Մինչև հոս բոլորգիր , մնացեալը՝ նոտր : Կ'աւարտի էջ 28ր . , ուր կը սկսի «*Ներկատումն Արիստոտելի*» , մինչև էջ 31ր . :

Էջ 32ա . «*Գրիգորի Մաղիստրոսի առ Հեղզս յուսումն իմաստնից Գաւթագոտական . . .*» : Տնկապեր՝ Գրիգոր Մաղիստրոս : Էջ 34ա . «*Նորին առ նոյնսրն*» եւ յաջորդ էջին՝ «*Նորին Գրիգորի առ Հեղզ աշակերտս յուսումն եւ Հրպարաս զոյ*» : Տնկապեր՝ Գրիգորի հեղզս : Էջ 35ր . «*Նորին առ սրբիս իւր զօրանայ եւ ի պատերազմին ի չարարաստ ձերունոյն Արարատեան*» :

Էջ 37ա . անխորագիր , նուրբ նոտր , գրչէն . «*Հուստայ զաստուած . Հուստայ աստուծոյ . Հուստայ յաստուած . քանդի աշն է կտարեայ*» : Կ'աւարտի էջ 57ա . , ուր կը սկսի «*Նախերդան քարոցի*» , կը սկսի «*Երանելին . . .*» մինչև էջ 67ր . :

Էջ 68ա . նամակի պատճէններ . «*Աստուածարեայ եւ աստուածունակ հոգէկիր եւ առաքէլանման . . .*» , մինչև էջ 82ր . , որուն տակ գրչէն երկու տող . «*Ձարուպ Բաղդասար յիշեա սոյ սրբանեայ եւ քրիստոսատիպ սուրբ մարգարեա յորժամ զբանն կանոնաց քաղես*» : Գրութիւնը կ'աւարտի էջ 86ր . «*Յրհնեցէք տէր աստուած զուրբ եւ զաստուածագարդ քահանայոց . զՄեկրսեղեկ , զՄովսէս , եւ զԱհարոն . զառաքինատէր լինելոյ . բնդ սրբոց Ղեւտացւոցն սրարժանի եղեն ան . . .*» : Յաջորդ քերքը պարապ :

Էջ 88ա . կիսախորանով , կը սկսի «*Աւրհնութիւն ժողովրդէն , եւ չրբ-*

Ջակոյ յերկրի» օրհներգութիւն մը (նամակ—կոնդակ եւ գուցէ քարոզ) : Կը հասնի էջ 98ր . :

էջ 99ա . «Ամենատարր հոգին որ դարգարեց գտիեցեր ամենայն . դարգարեացէ եւ զձեզ ի դարգ անկողնայտելի» : Մինչեւ էջ 102ր . , ուր ստորեւ . «Զտրուց Բաղդասարս եւս յիշեա սոյ սուրբ վարդապետ : եւ օրհնեա» :

էջ 103ա . վերնոյն նման մինչեւ էջ 104ա . , ուր կը սկսի «Ժր եւ նշան շարացի . որ օգտէ յերգի ստամոքաց եւ զլիտոյ» :

էջ 104ր . «Վասն պատուիրանի» հարց—պատասխան գրութիւն մինչեւ էջ 113ր . , ուր կը սկսի «Բուսայիդս իմաստնոյ : Քաղուածոց Յաղպս կազմութեան մարդոյ» մինչեւ էջ 120ր . :

էջ 121ա . տարբեր գրչութեամբ . «Յիշատակարան աւետարանի . աբարեալ յոգնամեղ . Ստեփանոսի երիցէ Զուգայեցոյ որդի Ստեփանոսի» :

Կը սկսի .

«Ազգիս Հայոց թվականին .  
Կրկին քառեակ է երկհարբուրին ,  
Եւթանասուն երկու ամին .  
Գրեցաւ գանձս աստուածային :

Աւետարան խորհրդով լին .  
Գլուխք շորորդ զոր կարգեցին ,  
Սուրբ առաքեալքն անեղ բանին .  
Ըստ սուրբ հոգոյն քաղցր հրամանին :

Նախ Մատթէոս երգ հոգելին .  
Ազայ Մարկոս պատուար բէսին  
Յեւոյ Ղուկասըն յարութիւնին .  
Հուսկ Յոհաննէս հնազանդ հոգին :

Քառակերկրան սուրբ աթոռին  
Սոքայ հանգոյն ամէնեւին .  
Մարգ եւ առիւծ ցուլ է արծրին ,  
Հանգիստ կամաց տեսուն արարչին :

Այսպէս կը շարունակուի 40 տուն եւս , ուր կը բացատրուին աւետարաններուն տար խորաններուն ծաղկումները , որմէ վերջ՝

Այս մեկնութիւն ժ (10) խորանին .  
Համաձայնից սուրբ քարոզին .  
Զորորդ զլիտոց ժամակարգին .  
Ընդ Եւսերիա մեծ պատմադրին :

Արդ ես նուաստ անձն եղկելի .  
Զիք Ստեփանոս մեղաց զերի .  
Անուն ունիմ քահանայի  
Բայց գործով եմ յոյժ ադտեղի :

Որպէս աստարըն ոստայնի  
Որ որս առնէ նայ մփղկի .

*Տարեալ ի յորջ իւր կերակրի  
Բայց պիճակաց նա պատասի :*

*Այսպէս եւ ես նոյն օրէնի .  
Կամիմ որսալ ինձ յաղելի .  
Բայց թշնամին որ ի դաղանի .  
Զիս պատասէ անբուժելի :*

*Արդ Տէր աստուած ամենայնի .  
Յիսուս Քրիստոս բան եւ որդի  
Մի մասնէր զիս շար տանջողի .  
Յաւուրն ահեղ աներեկի :*

Հեղինակը լաւ ծանօթ Ստեփաննոս Զիբ Զուղայեցիի է, որուն հօր աւուրն ալ Ստեփաննոս էր : Իր մասին գրած եմ այլուր : Հեղինակութեան քուսականը կ'ըլլայ 1623, ըստ ոտանաւորին սկիզբը տրուած քուսականին :

Վերնոյն կը յաջորդէ, էջ 125թ. , կարմրաւ . «Յիշատակարան աստուածաշունչ գրոց արարեալ նոյն Ստեփաննոս էրէց որդի Ստեփաննոսի . ի խնդրոյ Պարսն Մէլիք Աղային որդոյ խաւջայ Սաֆարին» :

*Ի թփականին մեր Հայկազեան .  
Որ էր անցեալ քսան յրեկեան .  
Այլ եւթ տասն աւելի լման .  
Գրբեցաւ շունչս աստուածական :*

Ունի 94 տուն Աստուածաշունչի մասին : Տրուած քուսականը կը հաւասարի Քրիստոսի 1621ին : Հնս կու տամ վերջին երեք տուները :

*Իսկ ես նուստ անձն անարժան ,  
Զիք Ստեփաննոս մեղացման ,  
Չարեաւք լրցեալ բարեաց սենայն ,  
Եւ սրիկայս քան դամենայն :*

*Այսքան գրոցս աստուածական .  
Զոր շարեցի անբանական .  
Զձեզ ազաչեմ որք Հանդիպիք .  
Զմեղազրելի իմ լրբութեան :*

*Զի ես տկար եւ ողբական .  
Չեռնարկեցի յօժարական .  
Գրեցի զկրկին սուրբ կտակարան .  
Ոտամբ չափեալ սուտ Հոմերական :*

Ստեփանոս Զիբ Զուղայեցիի այս ոտանաւորը կ'աւարտի էջ 133թ. . ուրուն անմիջապէս կը յաջորդէ «Նորին Ստեփաննոս երէցու արարեալ յիշատակարան շարակնոցի» : Կը սկսի՝

*Որք բզձորանս Հոսոյն արբին .  
Ըզշարականս ողեալ գրեցին .  
Նախ մեծ Մեսրոպըն սքանչելին .  
Ըզկարգ բոյսր . . . (կը պակսի)  
(Հնս ինկած քուղր կ'երեւի)*

Անուն ունիմ քահանայի .  
 Բայց գործեմ յոյժ ազակդի .  
 Չձեզ ազաչեմ տեսողք բարի .  
 Չմեղադրելի ինձ անմտի :

Երբս երբեակ եւ եզակի .  
 Այսքան հարիւր թիլին Հայի .  
 Նոյնքան եւթնից է աւելի .  
 Սակաւ բանիկս այս յարմարի :  
 (Ոտանաւորը կը վերջանայ)

Չանձինք մեծի կարապետին .  
 Գրիգորիոս Սկեւոացին .  
 Եւ զերզեցէք ծնողաց կուսին .  
 Մեծն Յակոբոս կրօնյեցին :

Չոր նախիմաց եւ սուրբ Սարգսին .  
 Եւ յանասճման ծովէն վերին .  
 Եւ զթարգմանչացն դարհնու թիւնին .  
 Վարդան աէլէտն Հայաստանին :

Եւ զՆերսէսի մերոյ մեծին .  
 Չխոտարուտացն որ Տարօնին .  
 Չանձինքն մերոյ Լուսաւորչին .  
 Մեծն Յոհաննէս եզրնկացին :

Ի մուտն ամսին ազրիէլի .  
 Որ Ղաղարու շարաթ կոչի .  
 Եւ շամչ ամսին կրկին վեցի .  
 Եզեւ զբրաւ սոյն այս բանի :

Ով զու եղբայր իմ ցանկալի .  
 Պօզոս պրովէտ քաջ եւ արի .  
 Ընկալ սիրով անդ ծրելի .  
 Ի գանձ ըղձոյզ քստ լումայի :

Անապական հաց ի կենաց .  
 Որք բաշխեցիր մարդկան ազգին .  
 Չիս որ քաղցեալ եմ յանցանօք .  
 Արայ հաղորդ քո սուրբ մասին :

Չհայրապետացն եւ Յակոբին  
 Նոյն Յովհաննէս եզրնկացին .  
 ԸզՂեւանդեաց մանկունքը նմին .  
 Մեծ Սարկաւազն որ Հաղբատին :

Ըզսրբութիւն սրբոյ խաչին .  
 Մեծ Ստեփաննոս Ապարանցին .

*Եղբոր սրզի մեծի Դաւթին .  
Եղբայր Մանկլիի ճղնաւորին :*

*Այս շարականքս է ընդունելի .  
Յեկեղեցիքս Հայաստանին ,  
Եւ որքան գայս են աւելի .  
Ի անպիտան եւ խոտելի :*

*Արդ՝ ես նուազս անձն եղեկելի .  
Տէր Ստեփանոս մեղաց զերի .  
Որզի գոյոյ Ստեփանոսի .  
Եւ գաւառաւ Զուգայեցի :*

Ասոր ալ հեղինակութեան բուականը կ'ըլլայ 1621 :  
Զեռագրին մնացեալ երկու թերթերը պարապ են :

\* \* \*

Բրինձրքնի Համալսարան , Նիւ ձըրզի , Միացեալ Նահանգներ :

Համալսարանի մատենադարանին մէջ պահուող Ռօպըրդ Կարէղի հաւաքման մէջ կան քանի մը շահեկան հայերէն ձեռագիրներ , որոնցմէ չորս հատ տեսած ու նկարագրած է Զաւէն Ծ . Վրդ . Արգումանեան Սիւնի 1971 թիւ 7—8ի մէջ , այսինքն ձեռագիր թիւ 19 , 20 , 21 եւ 22 : Մենք հոս պիտի տանք յիշատակարանները թիւ 17 եւ 18 ձեռագիրներուն :

Աւետարան թիւ 17 : Գլխաւոր յիշատակարան . «Գոհութիւն եւ փառք . . . : Որ եա կարողութիւնն տարտամ ե սուա անուն Միքայիլ զրչի : Տէր Բարգամ զրչի սրբուոյ : գոր սկասյ շնորհիւ խրով՝ Հասանել եւ յաւարտ սրբոյն աւետարանին . եւ ի ծրարելի զյիշատակս ի յա(ստուա)ծայինն խրախոսողաց :

«Արդ՝ յորժամ բանն ա(ստուա)ծ որդին միածին . կամաւ Հօր . եւ Հաւանութ(եամ)ր Հուզոյն սրբոյ . էջ ի ծննդոյ Հօր , եւ էաո մարմին ի սրբոյն կուսէն Մարիամո . եւ ծնաւ մարդ կատարեալ ի յերկրի , մնալով անմէկնէլի ի Հօրէ եւ ի յերեւոնորդ ամին եկեալ ի մկրտութիւնն . եւ յետ մկրտութե(ա)ն փորձեալ ի սատանյէ , եւ յաղթեալ նմա : Եւ քարոզեալ մարդկան զարքայութիւնն երկնից . կոչելով յապաշխարսութիւնն աւետարանեալ ե զյարու . . . (քերք մը բրցուած) եւ անիմաստ զծողիս եւ ծաղկողի Միքայիլի եւ ամ(եւնայն) զարժօք՝ եւ գաւաղօքն Գէորդիւ եւ Գասպարիւ :

«Եւ առատապարզեւն ա(ստուա)ծ , զարձա բարեաց տացէ նախ ձեզ արժանաւորաց զանձանց եւ աէր միջնորդելովն . մեզ եւ մերոց նախնեաց : եւ սրբ երախտաւորելին ի զիրս յայս եւ այսոցիկ . սրբ սրախ մաօք ասիցեն ամէն :

«Հայր մեր որ յերկինս» :

Գրիչ եւ ծաղկող Միքայէլ որդի Բարդամ քահանայ գրիչ Եղնկիացի (Թոխարցի) , բազմավաստակ գրիչ մը եղած է : Իրմէ մեզի հասած են 24 գանձան գրչութիւններ : Գրչութեամբ գրաղած է Կ . Պոլիս , ուր ե հաւանարար գրած է այս Աւետարանը 1606էն 1641ի միջեւ ատեն մը :

Աւետարան թիւ 18 : Բոլորիչեան մանրանկարներ :

«Արդ էս յետին ի սպասուարաց ս(ուր)բ ա(ստուա)ծածնին որ Չար-  
խափան անուանի. եւ առաջինս ի ծառայսն ա(ստուծո)յ պարոն Անանիաս ցան-  
կացող եղէ. ա(ստուա)ծարուիս եւ Հոպիաշնորհ ս(ուր)բ աւետարանիս: Եւ ե-  
տու. գրել ս(ուր)բ աւետարանս յիշատակ անջնջելի: Ի շարխափան ս(ուր)բ  
ա(ստուա)ծածինն ի թուականն Հայոց ՊՂԸ (1449) աւարտեցաւ ի դատն եւ ի  
նեղ ժամանակիս. որ կայ Եղնկաքս ի մէջ նեղութե(ան), զոր ա(է)ր ա(ստ-  
ուա)ծ աւանդեցէ: Ի լուս ե յետիւր աւրինակէ. որ կաման ա(ստուծո)յ սրբազ-  
րեցաւ ի Գոներիցանց իմաստնոյ: Արդ ազաչեմ դամենեսեան. որք հանդիպիք  
ս(ուր)բ աւետարանիս. կարդայո՞վ կամ աւրինակելո՞վ. եւ կամ լուի գհրաման  
տ(եառ)ն մերոյ Յ(իսուս)ի Ք(րիստոս)ի: Յիշեսձիք ի ս(ուր)բ աղաթս ձեր  
զմդոէսի պարոն Անանիան. եւ զհայրն իւր զՄովսէս քահանայն. եւ զմայրն  
իւր զՍուսարանէն եւ զկենակիցն իւր. զՍաթուռն Մելիքին եւ զսրդիան իւր. զպա-  
րոն Միսայէլին. եւ զԱ(ստուա)ծատուրն. եւ զայլ ամ(ենայն) ազգայինքն. ըզ-  
կենդանիս եւ զհանկուցեալսն առ ք(րիստո)ս. յիժման արժանի առնէք: Եւ զուք  
իշեալ լիջիք առաջի փառացն տ(եառ)ն մերոյ յ(իսուս)ի ք(րիստոս)ի որ է  
ուրհնեալ յաւիտեանս ամէն:

«Կրկին ազաչեմ դամենեսեան վասն սիրոյն ք(րիստոս)ի: զսպասուարք  
ս(ուր)բ Ա(ստուած)ածնիս որ կարդայք. նայ զթալով պահէք: Եւ մի ոք իշ-  
խեսցէ. ծախելով. կամ խորելոյ ի ս(ուր)բ Ա(ստուա)ծածնէս: զգատիժն Յու-  
զայի առցէ՞ Եւ Կայէնի: Եւ զանէժման զԳորխա. եւ զստանեակցն: Եւ որք սըր-  
բութ(եամ)բ պահէն ա(ւր)հ(եի)ն յա(ստուծո)յ ամէն:

«Գրեցաւ ս(ուր)բ աւետարանս եւ ծաղկեցաւ ոսկով զարդարեցաւ.  
ձեռամբ Յովանէս պիտակ անուն իրիցու. Եւ որք յիշէք. ի բարին. յիշեալ լի-  
ջիք ի ք(րիստոս)է ա(ստուծո)յն ամենեցուն ա(եառ)ն մերոյ յ(իսուս)ի ք(րիս-  
տոս)ի որ է աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից ամէն»:

Յաջորդ էջին՝ տարբեր գրչէ. «Արդ՝ նորոգեցաւ ս(ուր)բ աւետարա-  
նրս զայս արձաթեաւ պատեցաւ զմի կողմն. արդեամբ եւ սղորմութեամբ հա-  
ւասար ժողովրդեանն ս(ուր)բ Սարգիս եկ(ե)ղ(ե)ցւոյս. որ է ի թագն Պաղար-  
ձուի. յԵւդսկիս քաղաքիս. եւ ա(ստուա)ծ սղորմեսցի բնաւից յիշատակ ե-  
տող(ա)ց մանաւանդ ս(ուր)բ աւետարանիս զերկուսին կողմանն արձաթին տը-  
ւոպացն. եւս առաւել ա(է)ր զթասցի Ղուլիճանի սրգի մ(ա)հ(տե)սի ՄԼԻբո-  
նին, որ եղև պատճառ եւ առիթ. նորոգման ս(ուր)բ տառիս ի թրականի Հա-  
յոց, միակ տարի եւս ելիսայ(?). Եւ ես միակի. եւ քսաներորդն օգոստոսի ա-  
մին»:

Էջ 3ա. շեղակի, մանիշակագոյն գրչով. «Կը պատկանի Ս. Գէորդ  
եկեղեցւոյն»:

Մեկեմաս—ստացողի—նուիրողի բոլորիքեան մանրանկարին մէջ, հայ  
տարագի համար կարեւոր, կան ընտիր մանրանկարներ՝ «Նոր Մելիքն», «Խա-  
րուց Մելիքն», «Ա(ստուա)ծատուր», «պ(ա)ր(ոն) Անանիա», «Որդին պ(ա)-  
ր(ոն) Միսայէլին», իսկ մանրանկարին տակ՝ «Մղտէսի Անանեան է եւ իր որ-  
դիքն. Եւ իր դուտոր»:

Ղուկասու Աւետարանին վերջը, գրչէն՝ մանրատառ. «Չամ(ենայն)  
աւրհնութե(ան)ց արժանի զմդոէսի Անանիան որ ստացող ս(ուր)բ աւետարա-  
նիս. յիշատակ իւր. եւ ծնողաց իւր. Մովսէս ք(ա)հ(անայ)ին. հանկուցեալոյն  
առ ք(րիստո)ս. եւ կենակցին իւրոյ Սաթուռն Մելիքին: Եւ արեւաշատութե(ան)  
պ(ա)ր(ոն) Միսայէլին. եւ Ա(ստուա)ծատուր սարկաւաղին: յիշատակ անջնջ-  
նելի ի Չարխափան Ա(ստուա)ծածինն. Եւ մի ոք իշխեսցէ հանել ի ս(ուր)բ  
Ա(ստուա)ծածնէն: Եւ ո՞վ որ պակասութի(ւն) առնէ ս(ուր)բ աւետարանիս.

նայ պատիժ՝ անցէ՛ յա(ստուծոյ) ամենակալէն. եւ նախանամողքն աւրհնեալ եղիցին: յն(ստուծոյ) Թ՛ղ(ի)ն՝ ՊՂԸ (1449) : աւարտեցաւ ի փասս յ(խուս)ի ք(րիստոս)ի ա(ստուծոյ) մերո: ամէն:

«Որք կարգայք կամ աւրինակէք մեզաց թողութի(ւն) խնդրեցէք. մրդատէսի պ(ա)ր(ոն) Անանիայն. եւ ա(ստու)ծ ձեզ շնորհէ»: ԳԺՄԻԱ

ԳԺՄԻԱ Ստարաբար շիշուիք վայրը ուր գրուած ըլլայ ձեռագիրս: Աւտարանը կը նուիրուի Զարիսափան Ս. Աստուածածնի եկեղեցւոյն: Կը գրուի «ի դասն եւ ի չար ժամանակս. որ կայ եզնկաքս ի մէջ նեղութեան»: Ակնարկուր իւնը անշուշտ երզնկայի մասին է, երբ Զհանշահի արշաւանքները տեղի կ'աւանդային եւ երզնկա ու եկեղեցաց գաւառ կ'ենթարկուէին պատերազմի արհաւիրքներուն: Ինձի ծանօթ է երզնկայի վիճակին կամ եկեղեցաց գաւառին մէջ Զարիսափան Ս. Աստուածածին մը Զախրմանի գիւղին մէջ, որ մինչեւ Մեծ Ունիքը ուխտատեղի էր, քէնս զիւրը ամբողջովին թրքաբնակ: Հաւանական է որ ժամանակաւ ամբողջովին հայաբնակ այս գիւղին Զարիսափան Ս. Աստուածածնին նուիրուած էր այս Աւետարանը մահտեսի Պարոն Անանիայէն: Նոյն այս մահտեսի Պարոն Անանիայի հայրը՝ Մովսէս Բահանայ, որդի Ամիրպէկի եւ Ասլան Մելիքին, իր երէցկեանք՝ Ուստիանէի եւ որդւոյն՝ Անանիա դարբի ի յիշատակ Աւետարան մը կը նուիրէ եկեղեցաց Աագ վանքին ՊԾԶ (1407) թրւակահին: Պատեառ մը չկայ խորհելու որ այս Աւետարանին գրչութիւնը կատարուած չըլլայ երզնկա կամ եկեղեցաց գաւառին մէջ, 1449ին:

\* \* \*

Նոյն հաւաքման մէջ է նաեւ Մատրէոս Աւետարանիչի մանրանկարը, որ գողցուած էր Թարիզի Ս. Աստուածածնայ եկեղեցիի 1311 թուականով Աւետարանէն: Ասոր մասին գրած եմ համալսարանին պարբերականին մէջ (*The Princeton University Library Chronicle*, 1943, No. 4) : Անտեսան 1905-6ին տեսած ու ցուցակագրած է այս Աւետարանը, երբ դեռ մանրանկարները չէին կոշտտուած, եւ հրատարակած Թարիզի ձեռագրաց ընդհանուր ցուցակին մէջ (Վիէննա, 1910, էջ 70) :

**Յ. ՔԻՐՏԵԱՆ**

(Շար. 2 եւ վերջ)